



Նոր

ՃՐԱԳ



Գ Տարի : Թիւ 1

Եռամսեայ թերթիկ
Յունուար 2017

Հրատարակութեամբ
Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ Մեկուսի շրջանի վարչութիւն

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (ՄԱՐԶԻՎ)

ԱՄՈՒՐ ԿԱՄՔՈՎ

(Հ.Մ.Ը.Մ. Ի ՓԼՈՎՏԻՎԻ ՄԱՍՆԱՃԻԴԻ

ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 95– ԱՄԵԱԿԻՆ ԵՒ

ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ 25-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ)

2016-ը յոբելնական տարի է Հ.Մ.Ը.Մ.ի Փլովտիվի Մասնաճիւղին համար: Եւ ինչպէս ամէն յոբելեան, այս մէկը եւս ուրախութեան եւ հպարտութեան աղբիւր է: Սերունդներու վաստակը եւ գոհողութիւնը յիշելու առիթ է: Յիշել եւ նորերուն յիշեցնել, թէ ինչպէս սկսաւ այս մասնաճիւղը Պուլկարիոյ մէջ: Ինչու ըսկսաւ ան եւ ինչպէս կարողացաւ դիմանալ այսքան տարիներ:

Ամէն ինչ սկսաւ Հայոց Ցեղասպանութենէն քանի մը տարի ետք, Փլովտիվ ժամանած Հ.Մ.Ը.Մ.ի պոլսոյգործիչներով: Վերապրումի եւ մաքառումի ժամանակներ էին 1920-ական տարիները գաղութին համար: Եկան նուիրեալներ եւ ֆութպոլի ու արթլէթիքի խումբեր ստեղծելով մեծ խանդավառութիւն ստեղծեցին շրջանին մէջ: Յետոյ , կազմեցին սկաուտական շարքեր եւ կազմակերպին սկաուտական բանակումներ, որոնք առաջին տեղի ունեցաւ 85 տարի առաջ, Պուլկարիոյ կեդրոնական քաղաքներէն Քազանլըքի մէջ: Տասնօրեայ այդ բանակումին ընդհանուր խմբապետութիւնը ստանձնեց եդր. Խաչեր Վարդազամեան, պահեստի նախկին սպայ մը, որ մասնակցած էր առաջին հանաշխարհային պատերազմին: Յաջորդեցին տարեկան այլ բանակումներ եւ Փլովտիվը ապրեցաւ Հ.Մ.Ը.Մ.ական փառքի իր օրերը, մինչեւ չարագուշակ 1944 թուական, երբ ամէն ինչ լուծուեցաւ , արգիլուեցաւ եւ փակուեցաւ ` երկրին մէջ համայնավար իշխանութիւններու հաստատումով:

Մարդիկ Հ.Մ.Ը.Մ.ը արգիլեցին մեր կեանքին մէջ, բայց երբեք չկարողացան զայն դուրս հանել մեր կեանքէն:

Մարդիկ երբեմն նոյնիսկ հայանո՛ւմ անձնաւորութիւններ, հալածեցին Հ.Մ.Ը.Մ.ը, ձերբակալեցին ու բանտարկեցին անոր պատասխանատուները, բայց բնաւ չյաջողեցան զայն մեր ժողովուրդի միտքերէն եւ հոգիներէն հեռու վանել:

Մարդիկ ուրացան Հ.Մ.Ը.Մ.ական արժեքները՝ եռագոյնը, անկախութիւնը եւ անկախութիւն կերտած սերունդը, սակայն այդ բոլորը պահպանուեցան տասնամեակներ շարունակ, որովհետեւ Փլովտիվի պարարտ հողին վրայ նետուած Հ.Մ.Ը.Մ.ական հունտերը առո՛ղջ էին եւ ամուր:

Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ



47 տարի Հ.Մ.Ը.Մ. Դադարեցաւ Փլովտիվի մէջ իբրեւ կազմակերպութիւն գոյութիւն ունենալէ, սակայն ան մնաց ու գոյատեւեց իբրեւ ոգի՝, մթնոլորտ եւ մտայնութիւն: Հ.Մ.Ը.Մ.ական արժէքները հայրենիքի սէրը, նուիրումը, գոհաբերութեան ոգին եւ հայր հայ պահող յատկութիւնները փոխանուեցան սերունդէ սերունդ, հասնելով մինչեւ արժանաւոր այն սերունդին, որուն ներկայացուցիչները հանդիսացան եղբայրներ Թորոս Տօնիկեան, Պօղոս Մեսրոպ, Ազատ Փափագեան, Կարօ Աքթերեան եւ ուրիշներ:

Շնորհիւ այս սերունդին, Հ.Մ.Ը.Մ. 1991 թուականին արտակարգ ճիգի պէտք չունեցաւ իր գործունէութիւնը վերականգնելու համար շրջանին մէջ: Շնորհիւ այս սերունդին, Հ.Մ.Ը.Մ.ի դրօշը պատուով ծածանեցաւ Փլովտիվի մէջ, երբ համայնավար բռնատիրութիւնը վերջ գտաւ եւ Հ.Մ.Ը.Մ. Իր արժանի տեղը վերագտաւ Պուլկարահայ կեանքին մէջ:

Հ.Մ.Ը.Մ.ը վտրադարձաւ, որպէսզի հայր հայ մնայ Փլովտիվի մէջ:

Հ.Մ.Ը.Մ. Վերադարձաւ, որպէսզի նորահաս սերունդները սկստակաւ եւ մարզական գործունէութեան շնորհիւ մեր ժողովուրդի երթը շարունակաւ եւ մեր ազգային երազներուն իրականացումը հետապնդեն:

Հ.Մ.Ը.Մ. Վերադարձաւ, որպէսզի մարդուն մէջ քաղաքացին, հայուն մէջ տիպարը եւ Հ.Մ.Ը.Մ.ականին մէջ հաւատաւորը կերտուի անպայման:

Հ.Մ.Ը.Մ.ի ինքնանպատակ կերպով չվերադարձաւ Ան առաքելութեան մը կոչումը ունեցաւ, դերակատարութեան մը պարտականութիւնը ունեցաւ: Այդ առաքելութիւնը, այսօր, 1991-ի պայծառ թուականէն 25 տարի ետք, կը մնայ անփոփոխ: Միջոցները կրնան փոփոխութեան ենթարուիլ, արդիականանալ, սակայն նպատակը կը մնայ միեւնոյնը. Ծառայել հայութեան եւ Հայաստանին, ապագայ սերունդներու պատրաստութեան նուիրական գործին ճամբով:

Գիտենք, դիւրին չէ այդ գործը: Աշխարհի տարածքին քիչ մը ամէն տեղ սերունդ դաստիարակելը դժուարացած է: Ա՛յլ չենք խօսիր հայեցի դիմագիծով, հայերէն խօսող, հայերէն մտածող սերունդներու մասին, որոնք Հ.Մ.Ը.Մ.ի նման փառաւոր պատմութիւն ունեցող միութեան մը ժառանգորդները պիտի ըլլան:

Ու երբ կը խօսինք գործին մասին, չենք կրնար չխօսիլ գործողութիւններուն մասին: Անոնց, որոնք իրենց կեանքը մաշեցուցին Հ.Մ.Ը.Մ.ի ծառայութեան ճամբուն վրայ: Անոնց, որոնք համայնավար բանտերու մէջ իրենց նահատակութեամբ նոր պատմութիւն գրեցին: Ու անոնց, որոնք անցնող 25 տարիներուն գորեցին դժուարագոյն պայմաններու մէջ, զոհելով սեփական հանգիստ, հաճոյք եւ ընտանիք:

Պատիւ այդ սքանչելի միութենականներուն, Հ.Մ.Ը.Մ.ը Հ.Մ.Ը.Մ. Դարձնող նուիրեալներուն: Պէտք է խոնարհիլ բոլորին վաստակին դիմաց եւ վերահաստատել անոնց գործը շարունակելու մեր աներեր յանձնառութիւնը, զիրենք ուղեցոյցներ ունենալով լաւ թէ վատ օրերուն:

Լաւ օրերուն փառք տալով անոնց, որ անցնող տասնամեակներուն, շնորհիւ իրենց՝ Փլովտիվի մասնաճիւղը հասաւ իր պատուաբեր յաջողութիւններուն:

Վատ օրերուն յիշելով զանոնք, որպէսզի տկարութեան մեր պահերուն ուժ եւ կարող առնենք անոնցմէ եւ, իրենց օրինակով, մեր գործը շարունակենք ամուր կամքով, անսասան հաւատքով եւ անսպառ խանդավառութեամբ:

Շարունակութիւն

**Պատգամաւորական 11րդ Ընդհանուր Ժողովին որդեգրուած
կանոնագրային բարեփոխումներ**



⇒ Յօդ. - Մեկուսի Անդամական ժողովները օրինաւոր կը նկատուին, երբ իրաւասու ձայնի իրաւունք ունեցող անդամներուն մեծամասնութիւնը ներկայ է:

Ծանօթ: Մեծամասնութիւն չգոյանալու պարագային, երկրորդ ժողովին ներկաներուն թիւը մեծամասնութիւն կը նկատուի: Վարչութիւնը պարտաւոր է բոլոր անդամները նախապէս տեղեակ պահել Անդամական Ժողովի գումարումէն եւ անհրաժեշտ պարագային յետաձգումէն:

⇒ Յօդ.– Մեկուսի Շրջանի Անդամական Ժողովը.-

Ա. Կը քննէ եւ կը գնահատէ շրջանաւարտ Վարչութեան գործունէութիւնը:

Բ. Կը ճշդէ յառաջիկայ շրջանի գործումէութեան ուղեգիծը:

Գ. Կը քննէ եւ կը լուծէ շրջանին մէջ առակալի մնացած հարցերը:

Դ. Ի պահանջեալ հարկին կը վերամշակէ շրջանի Ներքին Կանոնագիրը:

Ե. Կը պատրաստէ Վարչութեան նախահաշիւը եւ կ'որոշէ անդամական ցենզը:

Զ. Կ'ընտրէ Մեկուսի Վարչութիւն:

Է. Ի պահանջեալ հարկի կ'ընտրէ Կանոնագրի սահմանած թիւով պատգամաւորներ՝ Պատգամաւորական Ընդհանուր Ժողովին համար, ինչպէս նաեւ կ'ընտրէ առաւելագոյնը 1 փոխ պատգամաւոր առանձին քուէարկութեամբ:

ԲԱՐԵՓՈՒՆՈՒՄԾ ԶԵԻ

⇒ Յօդուած 6: Շրջանէ շրջան, կամ մասնաճիւղէ մասնաճիւղ փոխադրուած անդամ մը պարտի ներկայացնել իր միութենական **փոխանցագիր**:

Ա. Մասնաճիւղէ մասնաճիւղ անդամի մը փոխանցումը կը կատարուի մասնաճիւղի վարչութեան արտօնութեամբ, եւ Շրջանային Վարչութեան Վաւերացումով:

Բ. Շրջանէ շրջան անդամի մը փոխանցումը կը կատարուի մասնաճիւղի վարչութեան արտօնութեամբ, Շրջանային Վարչութեան վաւերացումով, եւ Կեդրոնական Վարչութեան միջոցաւ:

ԲԱՐԵՓՈՒՆՈՒՄԾ ԶԵԻ

⇒ Յօդուած 129: Գ) Երէցներ եւ Պարմանուիներ:

Այս գլխի տակէն ջնջել Արարատեան կարգը:

Հ.Մ.Ը.Մ.Ի ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆԱԳԻՐ

⇒ Միջոցներ—Կէտ մը աւելցնել.

18-30 տարեկան երիտասարդական բաժանմունքով:

ՈՐԴԵԳՈՒԱԾ ՁԵԻ

Յօդ. 355 «45»

Պատգամաւորական Ընդհանուր Ժողովը կրնայ հիմնական փոփոխութիւններ մտցնել Հ.Մ.Ը.Մ.ի Ընդհանուր Ծրագիր-Կանոնագրին մէջ, պայմանով որ փոփոխութեան առաջարկները առնուազն վեց ամիս առաջ յանձնուած ըլլան բոլոր Շրջաններուն եւ Մեկուսի Շրջաններու Վարչութիւններուն եւ ժողովներու քննութեան, Կեդրոնական Վարչութեան միջոցով:



⇒ ԲԱՐԵՓՈԽՈՒԱԾ ՁԵԻ

Պատգամաւորական Ընդհանուր Ժողովը կրնայ հիմնական փոփոխութիւններ մտցնել Հ.Մ.Ը.Մ.ի Ընդհանուր Ծրագրի - Կանոնագրին մէջ, պայմանով որ. Փոփոխութեան առաջարկները առնուազն չորս ամիս առաջ յանձնուած ըլլան բոլոր Շրջաններու եւ Մեկուսի Շրջաններու վարչութիւններուն եւ ժողովներու քննութեան. Կեդրոնական Վարչութեան միջոցով:

Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ ի Ոտնագնդակի (Ա) Խումբը



Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ մեկուսի շրջանի սրահի ոտնագնդակի (Ա) խումբը , իր պաշտօնական մասնակցութիւնը բերաւ Հոլանտական Ֆութպոլի Ֆեդերացիայ ի (K.N.V.B.) ԹՈՒԵՆԹԱ շրջանի 2016-17 Թ. (Գ կարգի) բաժակի եւ ախոյեան մրցաշարին:

Խումբը կ' բաղկանայ 8 մարզիկներէ ի ղեկավարութեամբ Եդր. Հայաստան (Հայո) Սարգիսեան , Եդր. Բոպիկ Յակոբեան (օգնական) եւ Եդր. Ասլան Ասլեան, Եդր. Արման Խաչիկեան (իբր խմբի վարիչներ):

Մրցաշարը կ' աւարտուի Մայիս 2017 թ.ին եւ մինչ այսօր մասնակցած է 3 խաղերու (երկու շահ եւ մէկ պարտութիւն) նկատի առնելով թէ այս Գ-կարգի մրցաշարին մէջ միութեանս խումբը միակ հայկական ոտնագնդակի խումբն է :



Խաղերու արդիւնքները հետեւեալն է:

Դ. 7/10/2016.

Homenetmen Almelo vs EZV.3 (3-4).

Ե. 28/10/2016. Tegenpartij De.1 vs Homenetmen Almelo (6-6).

Զ. 4/11/2016. Homenetmen Almelo vs De Lutte/Plexat 1 (7-8).

Է. 11/11/2016. TVO vs Homenetmen Almelo (5-9).

Ը. 18/11/2016. Homenetmen Almelo vs EBZV` 85 (4-1).

Թ. 8/12/2016. DZVV vs Homenetmen Almelo (9-2).



15/12/2016 Սփյուռք

Ալմելոյի ՀՄԸՄ-ն նույնպես միանում է «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական նախաձեռնությանը

Նիդերլանդների Ալմելո քաղաքի ՀՄԸՄ-ն միացել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը, որին օրեցօր նորանոր երկրների հայկական համայնքներ, միություններ են միանում՝ իրենց զորակցությունն ու աջակցությունը հայտնելով Արցախին:



Ալմելոյի ՀՄԸՄ-ը հիմնադրվել է 1996 թվականին Իրաքից գաղթած հայերի կողմից, որի նպատակն է եղել հայ երիտասարդների համախմբումը և հայապահպանությունը: ՀՄԸՄ-ն ունի 2 հիմնական ուղղություն՝ մարզական և սկստուտական: Ալմելոյում գործում են ֆուտբոլի երիտասարդական խումբ, ովքեր մասնակցում են երկրի ֆուտբոլային մրցումներին: Ունեն նաև փոքրերի ֆուտբոլային թիմ, ինչպես նաև աղջիկների վոլեյբոլի խումբ:



Տէր Մաշտոց քահանայ Պաղտասարեանի 5 ամեայ եւ Պր. Մանուկ Մկրտիչեանի 10 ամեայ ծառայութեան յորելեաններու միջոցառումը

13 Նոյեմբեր 2016թ.ին Ալմելօի Ս.Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Գալուստ Կուլպենգեան սրահին մէջ տեղի ունեցաւ Ա.Ս.Գ.Լ.Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւի Տէր Մաշտոց քահանայ Պաղտասարեանի 5-ամեայ ծառայութեան յորելեանի եւ Ա.Ս.Գ.Լ. Եկեղեցւոյ Ս.Մեսրոպ Մաշտոց կիրակնօրեայ դպրոցի տնօրէն Պր. Մանուկ Մկրտիչեանի ծառայութեան 10-ամեայ յորելեանի , յատուկ միջոցառում:

Օրուայ ձեռնարկին արտասանուեցաւ շատ մի վկայութիւններ. Հ.Մ.Ը.Մ. Ալմելօն միշտ մաս կազմած է այսպիսի միջոցառումներուն , ուր միութեանս ատենապետ Եղբ. Սարգիս Տէր Ղազարեան փոխանցեց վարչութեան եւ անդամներու ողջոյնները, շնորհաւորելով Ա.Ս.Գ.Լ.Եկեղեցւոյ Հոգեւոր հովիւի 5ամեայ ծառայութեան եւ Ա.Ս.Մ.Մ.Կիրակնօրեայ դպրոցի տնօրէնի 10 ամեայ ծառայութեան կապակցութեամբ արժանանալու Սփիւռքի նախարարութեան կողմէ պարգեւատրուած (ՄԱՅՐԵՆԻԻ ԴԵՍՊԱՆ) մեդալին առիթներուն. Եւս Եղբ. Յարութիւն Պաղտասարեան փոխանցեց միութեանս կողմէ պատրաստուած ծաղկեփունջեր պարգեւատրուածներուն:

"Աջակցել Լեռնային Ղարաբաղին"
Դրամահաւաքի գործողութիւններու յանձնախումբի ներկայացուցիչ (Դրամահաւաքի յանձնախումբ«
Եղբ.Վարդան Պօղոսեան եւ Եղբ. Յովհաննէս Յովհաննէսեանի մասնակցութեամբ Պր. Մանուկ Մկրտիչեանի ») Եղբ. Վարդան Պօղոսեան զեկուցեց նիւթական փոխանցումի միջոցառումները ապա կարդաց վեհարանէ ստացուած նամակը:



2016թ.ի առաջին անդամական խորհրդատու ժողովը

Կիրակի 13 Նոյեմբեր 2016թ.ին Հ.Մ.Ը.Մ.Ալմելո մեկուսի շրջանի սրահէն ներս. ի միութեանս (1/3) 54 անդամներու ներկայութեամբ ,տեղի ունեցաւ միութեանս 2016թ.ի առաջին անդամական խորհրդատու ժողովը :


Եղբ. Սարգիս Տէր Ղազարեան (Միութեանս Ատենապետ) բարի գալուստով յայտարարեց ժողովի բացումը , ուր ետք Եղբ. Յարութիւն Պաղտասարեան (Միութեանս ատենադպիր) ներկայացուց միութեանս մէկ տարուայ բարոյական եւ միջ դիւանական 9-րդ խորհրդաժողովի մասնակցութեան (Քննարկուած նիւթերու) զեկոյցները:

Զեկոյցներէ վերջ Եղբ. Ատենապետը ըստ օրուայ յայտագրին փոխանցեց ներկաներուն միութեանս մէկ տարուայ տեղի ունեցած (անհաճելի) իրադարձութիւններուն . շատ մի քննարկումներ եւ վերլուծումներ առաջարկուեցան ուր թեմաներու շարքերու ամենայն գրաւիչ ուշադրութիւնը գրաւեց միութեանս (Facebook) կայքէջի (Hukker) յարձակումի ենթարկուելու հարցը , եւ ապագայի նման աշխատանքներ խուսափելու նպատակով . որոշուեցաւ (բոլոր ներկաներուն համաձայնութեամբ) դիմել պաշտօնական եւ օրինաւոր աշխատանքներուն (տեղեկացնել ոստիկանատանը վճռական գործողութիւններու):

Հ.Մ.Ը.Մ.ի Մարգիկ պաշտօնաթերթը մաս կազմեց օրուայ օրակարգին, ուր ցուցադրուեցաւ (Հ.Մ.Ը.Մ. ի Մարգիկ պաշտօնաթերթի 35 տարիներու մարտահրաւեր) պատրաստուած (Վիդէօ) տեսահոլովակը:

Հողի հարցը օրուայ օրակարգի հետաքրքիր թեմաներէ մէկն էր , ուր Եղբ. Վարդան Պօղոսեան ցուցադրելով զեկուցեց Հողի Յանձ.ի տարած աշխատանքները , արտայայտուելով 90% աշխատանքներէ աւարտած է : Եղբ. Մինաս Արսենեան (Հողի Յանձ.ի անդամ) մասնակցութեամբ Եղբ. Վարդան Պօղոսեանի յստակացուցին ներկաներուն քննարկուած հարցանշանները . առաջարկելով ստեղծել գովազդի , դրամահաւաքի եւ շինարարութեան յանձնախումբեր:

Ժողովը աւարտուեցաւ անդամավճարի , 20-րդ մարգահանդէսի , 2017թ.ի Ընդհանուր ժողովի, մարգական , ընդհանրական հարցերով եւ առաջարկներով:



Հ.Մ.Ը.Մ. Սոսերթալիա յի այցելութիւնը

Հինգշաբթի 24 Նոյեմբեր 2016թ. Հ.Մ.Ը.Մ. Ալմելո մեկուսի շրջանի տարեշրջանային 20-րդ մարզական եւ սկաուտական մարզահանդէսի կապակցութեամբ. Ժամանցող Հ.Մ.Ը.Մ. (Շվեդ) Սոսերթալիա մեկուսի շրջանի սրահի ոտնագնդակի եւ սեղանի թէնիս ի խումբերը այցելեցին Հ.Մ.Ը.Մ. Ալմելո :



Ուր իրենց նախապատրաստական (սրահի ոտնագնդակի) փորձերը կատարեցին միութեանս սրահէն ներս եւ հանդիպում ունեցաւ վարչութեան կազմի ներկայացուցիչներու , մարզական պատասխանատուներու եւ մարզահանդէսի կազմակերպիչ անդամներու հետ :



ՀՄԸՄ-ի միջդիւանական 9-րդ խորհրդածողով

Հաղորդագրութիւն

Գաղութային November 15, 2016

27-29 հոկտեմբեր 2016-ին Նիկոսիոյ մէջ տեղի ունեցաւ ՀՄԸՄ-ի միջդիւանական 9-րդ խորհրդածողովը՝ կազմակերպութեամբ ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան, հիւրընկալութեամբ Կիպրոսի ՀՄԸՄ-ՀԵՄ-ի վարչութեան եւ մասնակցութեամբ միութեան համահայկական կառոյցի 7 Շրջանային եւ 12 Մեկուսի վարչութիւններու 40 ներկայացուցիչներու:

Խորհրդածողովին առաջին օրը յատկացուեցաւ միութեան աշխատանքներուն ներկայացման եւ արժեւորման: Մասնակիցները լսեցին ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան եւ ապա՝ Շրջանային թէ Մեկուսի վարչութիւններու միամեայ գործունեութեան տեղեկագիրները եւ իրազեկ դարձան յառաջիկայի անոնց ծրագիրներուն:

Այնուհետեւ խորհրդածողովը քննեց ՀՄԸՄ-ի համահայկական ընտանիքը յուզող մարզական, սկստութեան եւ վարչական հրատապ նիւթեր: Յատուկ քննարկման ներկայացուեցան ՀՄԸՄ-ի եւ Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-ամեակի տօնակատարութիւններուն վերաբերող ծրագիրներ, «Մարզիկ» պաշտօնաթերթի, ՀՄԸՄ-ի համացանցի կայքի, վարչական ու դիւանական ընթացիկ աշխատանքները:



Կազմակերպչական օրակարգով, միջդիւանական խորհրդածողովը առաջադրեց Հայաստանի մէջ ՀՄԸՄ-ի տարածման եւ ամրապնդման նոր ծրագիրներ՝ յաւելեալ միաւորներու եւ կեդրոններու ստեղծման անհրաժեշտութեամբ: Կարեւոր անդրադարձ կատարուեցաւ միութեան Եւրոպայի նորաստեղծ մասնաճիւղերուն, որոնք օրէ օր կը բազմանան Միջին Արեւելքէն մեծաթիւ հայորդիներու տեղափոխութեան պատճառով:

Միջդիւանական խորհրդածողովը իր զօրակցութիւնը յայտնեց ՀՄԸՄ-ի Սուրիոյ ընտանիքին՝ երկրին դժուարին պայմաններուն մէջ իր կատարած երախտաշատ աշխատանքին համար:

Համա ՀՄԸՄ-ական նախաձեռնութիւնները իրենց կարելոր բաժինը ունեցան միջդիւանական խորհրդաժողովին ընթացքին: Առ այդ, քննարկումի նիւթ դարձան համաՀՄԸՄ-ական յառաջիկայ մարզախաղերը (2017) եւ բանակումը (2018) լաւագոյն ձեւով կազմակերպելու միջոցները: Որոշուեցաւ, որ համաՀՄԸՄ-ական մարզախաղերով ազդանշանը տրուի միութեան 100-ամեակի տօնակատարութիւններուն, իսկ բանակումով եւ Երեւանի մէջ կազմակերպուած մեծաշուք հանդիսութեամբ փակումը կատարուի միութեան 100-ամեակի յոբելէական տարուան:

Միջդիւանական խորհրդաժողովը քննեց նաեւ միութեան քարոզչական համակարգին վերաբերող հարցեր եւ գոհունակութեամբ տեղեկացաւ, որ արդէն իսկ ընթացք առած են միութեան արդիական կայքի պատրաստութեան, «Մարզիկ» պաշտօնաթերթի թուայնացման եւ «Մարզիկ» երկլեզու լրատուին աշխատանքները:

Իր օրակարգի վերջին բաժինով, միջդիւանական խորհրդաժողովը շեշտեց արդի արհեստագիտութեան միջոցներէն առաւելագոյնս օգտուելու հրամայականը: Այս առիթով ներկայացուեցան «Կուկըլ»-ի հետ ՀՄԸՄ-ի կնքած համաձայնութեան մանրամասնութիւնները եւ միութեան ռազմավարական ծրագիրի արդի արհեստագիտութեան բաժինին վերաբերող բաժինները:

ՀՄԸՄ-ի Կեդրոնական Վարչութեան Լիագումարի Նիստերը

ՀՄԸՄ-ի միջդիւանական 9-րդ խորհրդաժողովը կանխեց ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան երկօրեայ լիագումարը, որ քննեց միութեան վերջին Պատգամաւորական ժողովէն՝ սեպտեմբեր 2015-էն մինչեւ օրս միութեան կատարած աշխատանքները եւ յառաջիկայ երեք տարիներու ծրագիրները:

Լիագումարը լայնօրէն անդրադարձաւ համաՀՄԸՄ-ական յառաջիկայ մարզախաղերուն եւ բանակումին կազմակերպման աշխատանքներուն: Արժարժուեցան նաեւ միութեան կազմակերպական կեանքը յուզող ընդհանրական մտահոգութիւններ. Եւրոպայի մէջ նոր մասնաճիւղերու ստեղծում, Հայաստանի մէջ կազմակերպական ցանցի ընդլայնում, սկաուտական միջազգային համագումարներու եւ ճամպորիներու մասնակցութիւն, միութեան քարոզչական համակարգի վերակազմակերպում, տնտեսական հզօրացման նախաձեռնութիւններ եւ այլն:

ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան լիագումարը իր երկօրեայ նիստերուն ընթացքին մշակեց նաեւ միութեան 100-ամեակի տօնակատարութիւններուն, հրատարակութիւններուն եւ համաՀՄԸՄ-ական տարբեր նախաձեռնութիւններուն համապարփակ ծրագիրը: Որդեգրուեցան 100-ամեակի նշանակը, բնաբանը, երգը եւ ձեռնարկներու ընդհանուր ժամանակացոյցը:

**ՀՄԸՄ-Ի ԿԵՂՐՈՆԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹԻՒՆ**

Կիպրոսի ՀՄԸՄ-ՀԵՄ-ի Սկստուտական Հանդիսութեան Ներկայութիւն

Շաբաթ, 29 հոկտեմբերի երեկոյեան, ՀՄԸՄ-ի միջդիւանական 9-րդ խորհրդածոդովի մասնակիցները ներկայ գտնուեցան Կիպրոսի ՀՄԸՄ-ՀԵՄ-ի մասնաճիւղի սկստուտական հանդիսութեան, ուր տեղի ունեցաւ սկստուտներու գնահատագիրներու յանձնում եւ աստիճաններու տուչութիւն:



Հանդիսութեան խօսք առաւ ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտիչեան: Խօսքին աւարտին, ան ՀՄԸՄ-ի «Ծառայութեան» շքանշանով պարգեւատրեց ՀՄԸՄ-ՀԵՄ-ի վաստակաշատ անդամ, ատենապետ Յակոբ Գազանճեանը: Նոյն առիթով, ան յուշանուէրներով պատուեց կիպրահայ համայնքի երախտաշատ անդամներէն Արթօ Դաւիթեանը, Նիկոսիոյ հոգեւոր հովիւը, ՀՅԴ կոմիտէն եւ ՀՄԸՄ-ՀԵՄ-ի վարչութիւնը:



Միջ Ղիւանական 9-րդ խորհրդաժողով եւ (Քոյր- Եղբայր)ական մտերմութիւնները

Միջ Ղիւանական 9-րդ խորհրդաժողով (27 Էն 29 Հոկտեմբեր)ի կապակցութեամբ Կիպրոս , Նիկոսիա քաղաքի մէջ ժամանցող միութեանս ներկայացուցիչ Եղբ. Յարութիւն Պաղտասարեան . 27 Հոկտեմբեր 2016թ.ին Կիպրոսի Խորհրդարանի Հայ երեսփոխան Պրն. Վարդգէս Մահտեսեանին տան մէջ փոխանցեց Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ Մեկուսի Շրջանի կողմէ պատրաստուած յուշանուէրը:



Խորհրդաժողովի արդիւնաբեր քննարկումներու զուգահեռներժ ուշադրութիւնն եղաւ եւս մասնակցողներու փոխադարձ հանդիպումները . ուր Հ.Մ.Ը.Մ.ական (Քոյր-եղբայր)ական ընտանիքի նոր մտերմութիւններ հաստատուեցաւ նմանապէս հին մտերմութիւններն ալ նորոգուեցաւ:



Վարդգէս Մահտեսեան

Վարդգէս Մահտեսեան, Կիպրոսի հայ համայնքի երեսփոխան 2006 թ. է ի վեր . յայտնի գործարար Նիկոսիա (Կիպրոս) քաղաքի մէջ. Նա կ'ունօրէնէ երկու ընկերութիւններու Կիպրոսի եւ Արաբական Միացեալ Էմիրութիւններու երկիրներու մէջ:

Ծնուել է Նոյեմբեր 13. 1950 թ (Կիպրոսի-Նիկոսիա). 1970 թ. Մելիքեան –Ուզունեան եւ Անգլիական վարժարանները աւարտելէ ետք կ'ստանայ Hatfield Էլէկտրամեխանիկական համալսարանէն իր բիզնեսի կառավարման դիպլոմը .ապա 1974թ. մագիստրոսի աստիճան: Իր մասնագիտութիւնը կ'սկսի 1975 թ է ի վեր Հոյն-Իթալական ընկերութիւնի մէջ (Պարսկաստանի շրջանի տնօրէն): 1978թ.ի կը փոխադրուի Արաբական Միացեալ Էմիրութիւններ նախ որպէս առեւտրական տնօրէն եւ ապա ընդ. Տնօրէն: 1986 թ. կ'վերադառնայ Կիպրոս հիմնելով իր սեփական ընկերութիւնը:

1990 թ. սկսեալ նա Հ.Մ.Ը.Մ. Նիկոսիա (AYMA) վարչութեան ատենապետի եւ ոտնագնդակի մարզիչ պաշտօնները վարած է: 1998թ – 2004 թ Կառավարման Անգլիական դպրոցի խորհրդի անդամ .1999թ-2006 թ.. կ'ընտրուի Կիպրոսի հայկական թեմական խորհուրդի անդամ:

Մայիս 21. 2006 թ. կ'ընտրուի (52,60% ձայնով) Կիպրոսի հայ համայնքի երեսփոխան.

22 Մայիս 2011 թ.կ'վերընտրուի եւս (67,67 % ձայնով): 5 Մայիս 2016թ.

Մահտեսեանը պաշտօնապէս կ'հռչակուի եւս Կիպրոսի համայնքի պետական ներկայացուցիչ 2016-2021 շրջաններու համար:

Վարդգէս Մահտեսեանը ամուսնացած է Մակի սահակեանին հետ եւ ունի մէկ որդի Վիզեն եւ մէկ աղջիկ Գառլա:



Հ.Մ.Ը.Մ. Ալմելո



ՀԱՆԴԻՊՈՒՄ

3 Հոկտեմբեր 2016 թ.ի Հ.Մ.Ը.Մ.

Ալմելո Մեկուսի Շրջանի սրահէն ներս. միութեանս վարչութիւնը

հանդիպում ունեցաւ Արամ Մանուկեան Կոմիտէի

անդամներու հետ . ուր քննարկուեցաւ 2016թ. կազմակերպուած փոխադարձ իրադարձութիւնները եւ համադրուեցաւ յաջորդ եւ 2017 թ.ի ծրագիրները :



Սկաուտական Գիտելիքներ

Սկաուտական Ոգի.

(Շարունակություն).

ԱՐԻ-ԱՐԵՆՈՒՇԻՆ ԽՈՍՏՈՒՄԸ

Ա. ԿԸ ԽՈՍՏԱՆԱՄ ԸԼԼԱԼ ՀԱԻԱՏԱՐԻՄ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԾԱՌԱՅԵԼ ԱԶԳԻՍ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ:

Բ. ՄԻՇՏ ՕԳՆԵԼ ՈՒՐԻՇԻՆ ԵՒ ԳՈՐԾԵԼ ԻԲԸԵՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԳԻՏԱԿԻՅ, ԱՐԻ ԵՒ ՎԵՀԱՆՁՆ ՄԱՐԴ:

Գ. ՀՆԱԶԱՆԴԻԼ Հ.Մ.Ը.Մ.Ի ԱՐԻՆԵՐՈՒ/ԱՐԵՆՈՒՇՆԵՐՈՒ ԴԱԻԱՆԱՔԻՆ:

Սկաուտությունը կրօնական շարժում չէ, սակայն Աստուծոյ հանդէպ հաւատարմությունը կարեւոր արժանիք մըն է, որ կ'ենթադրէ չշեղիլ բարի ճամբէն, խորունկ սէր ունենալ մարդկութեան հանդէպ եւ հետեւիլ աստուածային պատգամին, որ իւրաքանչիւրին ցոյց կու տայ մարդկայնօրէն ապրելու լաւագոյն ուղին, ինչ որ կ'իրագործուի հաւատքով եւ կրօնական պարտականություններու կիրարկումով:


Հայրենիքի ծառայությունը քեզ կ'առաջնորդէ հայրենիքդ սիրելու եւ անոր համար ի հարկին գոհուելու, նման ՀԱՅ Ժողովուրդի շքեղ պատմությունը կերտած հերոսներուն, որոնք գործած եւ նահատակուած են հերոսաբար:

Ուրիշներու օգնությունը եւ պարտականութեան գիտակցությունը քեզ կը վերածէ այն տիպար մարդուն, որուն արժանիքը ուրիշները սիրելն է, ինչպէս Պէյտըն Փաուըլ կ'սէ.-« Կը հաւատամ որ կեանքի մէջ երջանկությունը չի կայանար հարստութեան եւ յաջողութեան մէջ,» Հետեւաբար, փորձէ շրջապատիդ օգտակար դառնալ անաղմուկ. Նկատի ունեցիր որ կան բարիքներ գործելու եւ օգտակար դառնալու բազմաթիւ միջոցներ, կը պատահի նաեւ յաճախ. Որ ոմանք մերժեն օգտակարությունդ, մի յուսահատիր, կը բաւէ որ դուն փորձ մը կատարես.....

ՀԱՅ ՄԿԱԻԻՏԻՆ ԴԱԻԱՆԱՔԸ

ԴԱԻԱՆԱՔԸ իր 12 յօդուածներով պարտք մըն է քեզի համար՝ աւելի քան ստիպողականություն մը, ինչպէս առածը կ'ըսէ.(Ազատօրէն տրուած խոստումը պարտաւորութիւն մըն է): Նոյնպէս ալ ազատ կամքով սկաուտութեան անդամակցությունը քեզ կը մղէ պարտաւորություններու:

- 1.- ԱՐԻՆ/ԱՐԵՆՈՅՇԻՆ ԽՕՍՔԸ ՆՈՒԻՐԱԿԱՆ Է:
- 2.- ԱՐԻՆ/ԱՐԵՆՈՅՇԸ ՀՆԱԶԱՆԴ Է:
- 3.-ԱՐԻՆ/ԱՐԵՆՈՅՇԸ ՀԱԻԱՏԱՐԻՄ ԵՒ ՈՒՂՂԱՄԻՏ Է:
- 4.- ԱՐԻՆ/ԱՐԵՆՈՅՇԸ ՄԻՇՏ Կ'ՕԳՆԵ ՈՒՐԻՇԻՆ:
- 5.- ԱՐԻՆ/ԱՐԵՆՈՅՇԸ ԲԱՐԵԿԱՄ Է ԲՈԼՈՐԻՆ ԵՒ ԵՂԲԱՅՐ/ՔՈՅՐ՝ ԱՄԷՆ ՈՒՐԻՇ ՄԿԱՈՒՏԻՆ, ԱՌԱՆՅ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԿԱՐԳԻ ԽՏՐՈՒԹԵԱՆ:




Շարունակություն էջ .17

ԱՐԾՈՒԻԿՆԵՐՈՒ ՔԱՅԼԵՐԳ

Երաժշտ.՝ Բ. Կանաչեան

Խօսք՝ Արմէն Անուշ



Ձու - արթ ու շէն շող կայառ ու - - ըի մենք հուրբաւորի
ազ - նիւ կայ-քա - ըի ար-ծուիկ-ներ հրաշառ ո- գի - ուլ ցե - ղին
կ-եր - քանք ան - վա - ըան կայ- ծառ գա - լի - քի - ն
կ-եր-քանք ան - վա - ըան կայ - ծառ գա - լի - քին:

Վա՛յ վա՛յ կղզիէն . Լուրեր

Մայրենի լեզու

Մեր Հայերէն Մաշտոցեան լեզուի գեղեցկութիւնը կը գոյանայ այն սրբական 38 տարերը (7 ձայնաւոր + 31 բաղաձայն) իրար հետ շարելով բարի ապա նախադասութեանեւ այլն կազմելու. որոնք սահմանուած են գրական որոշ օրէնքներուն :

Ուստի մեր կղզու գիտնականներու եւ լեզուաբաններու վերջին նիստին ժողովի թեման եղած վէճն էր երեք խմբակներու միջեւ ուր .-

Ա. Խմբակի ներկայացուցած ծրագիրն էր ըստ (երաժշտական նոտաներուն որոնք 7 հատ են եւ կը կազմեն բազմաթիւ գեղեցիկ երաժշտութիւններ) մեր լեզուն ալ հիմնուիլ միայն 7 ձայնաւոր տարերու վրան:

Բ. Խմբակը. Հնարաւորութիւն չի տալու միայն ձայնաւոր տարերու տիրապետելու հայ լեզուի վրայ եւ ի ընդդիմադիր ներկայացուցիչ իր ներկայացուած ծրագիրն էր ,լեզուի քերականութեան օրէնքները փոխել եւ հիմնուիլ միայն բաղաձայն տարերու վրայ:


Իսկ մեր Գ. Խմբակը , թէպէտ թիւով բազմաթիւ չէինք մեր նախատեսուած ծրագիրն էր թէ . մեզ կ'բաւէ գրաբար , աշխարհաբար, կամ Արեւելահայերէն եւ Արեւմտահայերէնները . հարկ չունինք նոր հայերէն միայն ձայնաւոր կամ բաղաձայն ունենալ: հարկաւոր է մեզ մեր նոր եւ գալիք սերունդներուն հայերէն լեզուի քերականութեան օրէնքները յստակօրէն պարզել եւ դիւրինացնել ապա լեզուն զարգացնել:

Դժբախտաբար ժողովի Ա.եւ Բ. Խմբակներու ձայները այնքան բարձր էին որ մեր փոքրասանութեան ձայնը անլսելի էր:



December 7, 2016 ·

ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ Հ.Մ.Ը.Մ.ԱԿԱՆ ԲԻԻԶԱՆԴ ԹՈՐԻԿԵԱՆ ՈՉ ԵԻՍ Է



Միութենական շուրջ երեք քառորդ դարու վաստակով մը բեռնաւորուած, երեքշաբթի, 6 դեկտեմբեր 2016-ին, կեանքէն հեռացաւ բազմավաստակ ՀՄԸՄ-ական Բիւզանդ Թորիկեան:


Թորիկեան կը նկատուէր ՀՄԸՄ-ի սփիւռքեան գործունէութեան երկրորդ սերունդի ամենէն կարկառուն դէմքերէն մէկը, որուն վիճակուած էր, հաւատաւոր այլ ՀՄԸՄ-ականներու հետ, ՀՄԸՄ-ը համագաղութային կազմակերպութեան վերածելու պատասխանատու աշխատանքը: Ան ծնած էր Հալէպ, 1932-ին եւ փոքր տարիքէն փոխադրուած էր Լիբանան:

Թորիկեան ՀՄԸՄ-ին մաս կը կազմէ 1943-ին, Պէյրութի Ս. Նշան վարժարանի աշակերտութեան օրերուն, հանրածանօթ ՀՄԸՄ-ական Լեւոն Արգարեանի շնորհիւ: Այնուհետեւ, ընտանեօք ան կը փոխադրուի Ժունիէ, ուր 1951-ին կը հանդիսանայ ՀՄԸՄ-ի Ժունիէի մասնաճիւղի հիմնադիրներէն: Մինչեւ 1957 մաս կը կազմէ ՀՄԸՄ-ի Ժունիէի մասնաճիւղի յաջորդական վարչութիւններուն, ապա Պէյրութ հաստատուելով՝ վարչական գործունէութիւնը կը շարունակէ ՀՄԸՄ-ի Պէյրութի մասնաճիւղին մէջ, 1958-1968 ստանձնելով մասնաճիւղին վարչութեան աւտենադպրութեան պաշտօնը:

Բիւզանդ Թորիկեան 1958-ին կը պսակուի Տիգի Զպուքեանի հետ եւ կը բախտաւորուի չորս զաւակով: Ան յանձնառու մասնակցութիւն կ'ունենայ լիբանանահայ ազգային կեանքին՝ բազմիցս մաս կազմելով Լիբանանի հայոց թեմի Ազգային երեսփոխանական ժողովին եւ Ազունիէի խնամակալութեան:

Բիւզանդ Թորիկեանի նախասիրութիւնը եղած է աթլէթիզմը: Ան տիրացած է աթլէթիզմի միջազգային իրաւարարի տիտղոսին: Իբրեւ ՀՄԸՄ-ի ներկայացուցիչ, 1965-ին եղած է լիբանանեան աթլէթիզմի ֆետերասիոնի հիմնադիր անդամներէն մէկը, նաեւ՝ գլխաւոր հիմնադիրներէն ԼԵՎԱՄ-ի մարզախաղերուն:

1969-ին, Բիւզանդ Թորիկեան ընտրուած է անդամ ՀՄԸՄ-ի Մերձաւոր Արեւելքի Շրջանային վարչութեան, որ օրին կը նկատուէր միութեան գերագոյն մարմինը, տրուած ըլլալով, որ ան կը ղեկավարէր ՀՄԸՄ-ի Սուրիոյ, Լիբանանի եւ Յորդանանի մասնաճիւղերը: 1969-1974 Մերձաւոր Արեւելքի Շրջանային վարչութեան մաս կազմելէ ետք, 1974-ին, ՀՄԸՄ-ի Պատգամաւորական առաջին ընդհանուր ժողովին, Բիւզանդ Թորիկեան կ'ընտրուի ՀՄԸՄ-ի անդրանիկ Կեդրոնական վարչութեան անդամ: Հետագային, ան կը վերընտրուի 1979-ին եւ 1983-ին: Այսպէս, ան ՀՄԸՄ-ի համագաղութային բարձրագոյն մարմիններուն մաս կը կազմէ 1969-1987՝ 18 տարի անընդմիջաբար: 1999-ին, չորս տարուան համար, ան դարձեալ կ'ընտրուի ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան անդամ եւ կը վարէ միութեան աւտենապետի պաշտօնը:



էւ

1990-ականներու սկիզբը, Բիւզանդ Թորիկեան կը լծուի ՀՄԸՄ-ի հայանուէր գործունէութեան պատմագրութեան աշխատանքին եւ չորս հատորով կը հրատարակէ միութեան պատմութիւնը՝ նախահիմնադրութեան հանգրուանէն մինչեւ 21-րդ դարու սկիզբը: «Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան պատմութիւն» խորագրեալ իր ստուար աշխատասիրութիւնները լոյս կը տեսնեն 1995-ին, 1999-ին, 2003-ին եւ 2007-ին:

Վերջին տարիներուն, Բիւզանդ Թորիկեան կը ձեռնարկէ ՀՄԸՄ-ի թանգարանի յուշամատեան-ալպոմի պատրաստութեան: Աշխատանքը գրեթէ հասած է աւարտին հրատարակութեան կը ներկայանայ ՀՄԸՄ-ի 100-ամեակին առիթով:

Համագաղութային իր պատասխանատուութիւններուն բերումով, Բիւզանդ Թորիկեան այցելած է սփիւռքեան գրեթէ բոլոր գաղութները եւ ամէնուրեք ունեցած է ՀՄԸՄ-ի գաղափարախօսութեան եւ ազգային-բարոյական արժէքներուն մասին ելոյթներ: Ան ներկայ գտնուած է ՀՄԸՄ-ի բոլոր Ընդհանուր ժողովներուն, բացի վերջինէն (2015): Յաճախ հանդէս եկած է բանախօսութիւններով եւ միութեան «Մարզիկ» պաշտօնաթերթին աշխատակցութիւններով: Երկար տարիներ մաս կազմած է «Մարզիկ»-ի խմբագրական եւ վարչական կազմերուն: 2004-ին, ան արժանացած է ՀՄԸՄ-ի բարձրագոյն՝ «Արժանեաց» շքանշանին:

Բիւզանդ Թորիկեանի մահով ՀՄԸՄ-ը կը կորսնցնէ բազմավաստակ ՀՄԸՄ-ական մը, որուն բովանդակ կէանքը հայ մարմնակրթական շարժումին ճամբով բոլորանուէր ծառայութիւն մը եղաւ հայութեան եւ Հայաստանին:

Շարունակութիւն Մկառուտական Գիտելիքներ

- 6.- ԱՐԻՆ/ԱՐԵՆՈՅԸ ԲԱՐԵԿԻՐԹ Է:
- 7.- ԱՐԻՆ/ԱՐԵՆՈՅԸ ՄԱՔՈՒՐ ՀԱՅԵՐԷՆ ԿԸ ԽՕՄԻ ԱՄԷՆ ԱՏԷՆ ԵՒ ԱՄԷՆ ՏԵՂ:
- 8.-ԱՐԻՆ/ԱՐԵՆՈՅԸ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ԵՒ ԲՈՅՍԵՐԸ ԿԸ ՍԻՐԷ ԿԸ ՊԱՇՏՊԱՆԷ:
- 9:ԱՐԻՆ/ԱՐԵՆՈՅԸ ՄԻՇՏ ԶՈՒԱՐԹ ԵՒ ԽԱՆԴԱՎԱՌ Է:
- 10.- ԱՐԻՆ/ԱՐԵՆՈՅԸ ԱՇԽԱՏԱՄԷՐ ԵՒ ԿՈՐՈՎԻ Է:
- 11.- ԱՐԻՆ/ԱՐԵՆՈՅԸ ՏՆՏԵՍՈՂ Է:
- 12.- ԱՐԻՆ/ԱՐԵՆՈՅԸ ՄԱՔՈՒՐ Է ՄՏԱԾՈՒՄՈՎ, ԽՕՄՔՈՎ ԵՒ ԳՈՐԾՈՎ:





ՀՈԼԱՆՏԱՅԻ ՀԱՅՈՑ ՀՈԳԵԻՈՐ ՀՈՎՈՒՈՒԹԻՒՆ
Հոգ2 Տ. Առէն Վրդ. Շահինեան
Փոխանորդ Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակի Հոլանտա

ARMEENS APOSTOLISCHE KERK IN HEEL NEDERLAND
Very Rev. Fr. Aren Shaheenian PH.D
Vicarar van de Patriarchale Delefaat van West Europa in Nederland

**ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ,
ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆՑ ՎԱՐՉԱԿԱՆ
ԿԱԶՄԵՐՈՒ ԵՒ ՀԱՅՈՐԴԻՆԵՐ:**

Սիրելի մեր,

Ահաւասիկ անգամ մը եւս ազգովին կը պատրաստուինք ողջունելու 2017 Նոր Տարին եւ Ս. Ծնունդը համայն մարդկութեան Փրկչին մեր հոգիներու մտորին մէջ:

Ամանորեան, Ս. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան Տօներուն բերկրալի առիթով, յանուն Հոլանտահայ Հոգեւոր Հովուութեանս եւ անձամբ, այսու Ձեզի կը բերենք մեր սուրբ զգացումները Ձեր արեւշատութեան եւ քաջառողջութեան համար:

Մեր ջերմ աղօթքն է, որ կենարար շնորհները Սուրբ Ծննդեան առատապէս բաշխուին մեր ժողովուրդին վրայ վասն սիրոյ խորացման, միութեան զօրացման եւ ազգային ձգտումներու իրականացման՝ յառաւել պայծառացում մեր հայրենեաց եւ ինքնիշխան պետութեան:

**Ձ ե զ Մ ե զ Մ ե ծ Ա լ ե տ ի ս
Ք ր ի ս տ ն ս Ծ ն ա լ Ե լ Յ ա յ տ ն ե ց ա լ**


Օրհնութեամբ՝

Chanté de Fr. Aren Shaheenian

Առէն Վրդ. Շահինեան
Արեւմտեան Եւրոպայի
Հայրապետական Պատուիրակի Փոխանորդ



13 Կազմակերպություններու ներկայությամբ,
140 Մարզիկներու, 92 սկաուտներու եւ
աւելի քան 350 Հայրենակիցներու
ներկայությամբ Տեղի ունեցաւ
Հ.Մ.Ը.Մ. Ալմելո Մեկուսի Շրջանի



Մեր Քսանամայ Երթը,
Վաղուան Արձակուած Նետը:

20-րդ մարզական եւ սկաուտական տարեշրջանային մարզահանդէսը:

Հովանաւորութեամբ Հ.Մ.Ը.Մ. Կեդրոնական Վարչութեան, Ներշնչողներու Թագաւորութեան Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակի փոխանորդ Հայր Առէն Վարդապետ Շահինեանի հոգեւորութեամբ, Ալմելոի Հոգեւոր Հովիւներու Տէր Մաշտոց Քահանայ Պաղտասարեանի եւ Տէր Խաչատուր Աւագ Քահանայ Ֆրանքեանի, Ալմելոի եւ Ամստերդամի Ծխական խորհուրդներու (Պրն. Օնիկ Գելեջի-ի եւ Պրն. Գրիգոր Յովհաննէսեանի) եւ Հ.Յ.Դ. Արամ Մանուկեան Եղբ. Մինաս Արսենեանի ներկայությամբ Հ.Մ.Ը.Մ. (Սոտեթալիայի, Ալքմառի եւ Առնհեմի) Մեկուսի շրջաններու, Հոլանտայի Հ.Բ.Ը.Մ.ի, Նոր Կեանքի, Կիլիկիայի եւ Երեւան Միութիւններու յաւելեալ Հ.Մ.Ը.Մ. Ալմելո մեկուսի շրջանի ներկայացուցիչներու, 140 մարզիկներու, 92 սկաուտական եւ աւելի քան 350 Հայրենակիցներու ներկայությամբ տեղի ունեցաւ Շաբաթ 26 Նոյեմբեր 2016 թ.ին Հ.Մ.Ը.Մ. Ալմելո մեկուսի շրջանի 20-րդ մարզական եւ սկաուտական տարեշրջանային մարզահանդէսը: Օրուայ մարզահանդէսին հետաքրքիր մասնակցութիւնը էր Հ.Մ.Ը.Մ. Երուսաղէմ Եղբ. Մերոբ Սահակեանի, ուր նա նախորդ պատրաստած էր մարզահանդէսի նշանաբանը (Մեր քսանամայ երթը, վաղուան արձակուած նետը):

Մարզահանդէսէն օր մը առաջ Հ.Մ.Ը.Մ. Ալմելո սրահէն ներս տեղի ունեցաւ Մեղանի թէնիս ի, Բադմինտոնի եւ Բասկետպոլի. մրցումներու սկզբնական մրցաշարերը: Մեղանի թէնիս ի մրցաշարին մասնակցեցան Հ.Մ.Ը.Մ. Սոտեթալեայ (Եղբ. Ալեքս Շարոեան եւ Եղբ. Խաչիկ Սիմոնեան), Հոլանտայի Հ.Բ.Ը.Մ. (Եղբ. Վահիկ Ալեքսեան եւ Եղբ. Ալեքս Անդրանիկ), Նոր Կեանք (Եղբ. Արարատ Յովհաննէսեան) եւ Հ.Մ.Ը.Մ. Ալմելո (Եղբ. Ազատ Պողոսեան եւ Եղբ. Գեորգ Թոքեան): Մասնակցողները բաժանեցուցան երկու խմբակներու, մրցաշարին ժամանակ մարզիկներու ոգեւորուած փորձառութեան ներկայ էր, ուր վերջնական որակաւորման առաջնութեան մրցումին բարձրացան Եղբ. Ալեքս Շարոեան (Հ.Մ.Ը.Մ. Սոտեթալիա 3 խաղերու յաղթանակներով) եւ Եղբ. Խաչիկ Սիմոնեան (Հ.Մ.Ը.Մ. Սոտեթալիա 3 խաղերու յաղթանակներով) ուր Եղբ. Ալեքս Շարոեան առաջնութեան յաղթանակի արժանացաւ 3-0 փուլեր շահելով:



Խաղերը սկսուեցան ժամը 15:00 էն ուր աւարտուեցաւ ժամը 18:00ին , օրուայ մարզական յանձնախումբի Եղբ. Ռուբէն Յակոբեան (Դաշտի պատասխանատու) մրցաշարը սկսելէ առաջ բարի գալուստ մաղթելով մասնակցող մարզիկներուն , փոխանցեց խաղի վերջին օրէնքները , մաղթելով յաջողութիւն բոլորին: Եղբ. Նշան Շահինեան եւ Եղբ. Արման Խաչիկեան իրենց մասնակցութիւնները բերին օրուայ ձեռնարկին իբր (սեղանի թէնիս) սեղանի դատաւորներ եւ Քոյր Մարիամ Մխիթարեան եւ Քոյր Բիթա Մուրատեան իբր օգնականներ:



Սեղանի թէնիս ի խաղերը աւարտին սկսուեցաւ բաղմինտոնի մրցաշարերը ուր մասնակցեցան Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ էն (Քոյր Մարիամ Մխիթարեան եւ Քոյր Բիթա Մուրատեան) , Հովանտայի Հ.Բ.Ը.Մ. (Եղբ.Կարօ կարապետեան եւ Քոյր Սեզա Շուքրի) եւ Հ.Մ.Ը.Մ. Առնհեմ էն («Եղբ. Արա եւ Քոյր Նինա» Ասլանեանները): Առաջին խաղը տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ ի եւ Հ.Բ.Ը.Մ.ի միջեւ ուր Հովանտայի Հ.Բ.Ը.Մ. յաղթանակի արժանացաւ երկու փուլով: Երկրորդ խաղը տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ. Ալմելօի եւ Հ.Մ.Ը.Մ. Առնհեմի միջեւ ուր Հ.Մ.Ը.Մ. Առնհեմ յաղթանակի արժանացաւ երկու փուլով: Հ.Մ.Ը.Մ. Առնհեմի եւ Հ.Բ.Ը.Մ. վերջի մրցաշարի խաղը տեղի ունեցաւ յաջորդ օրը մարզահանդէսի սրահին մէջ: Մրցաշարին խաղերու դատաւորները եղան Եղբ.Գարլօ Մուշեղեան (Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ) եւ Քոյր Սեզա Շուքրի (Հ.Բ.Ը.Մ.):



Բասկեթբոլի խաղերը ընդմիջեցին բաղմինտոնի խաղերուն. բասկեթբոլի առաջին խաղը տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ. Ալմելօի եւ Հ.Մ.Ը.Մ. Առնհեմի միջեւ , ուր Հ.Մ.Ը.Մ. Առնհեմ յաղթանակի արժանացաւ :Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ ի եւ Հ.Բ.Ը.Մ. միջեւ տեղի ունեցած խաղին, Հ.Բ.Ը.Մ. Արժանացաւ յաղթանակի :Եղբ. Հովհաննէս Յովհաննէսեան, Եղբ. Նշան Շահինեանի մասնակցութեամբ օրուայ բասկեթբոլի մրցաշարի խաղերուն դատաւորներն էին:

Հ.Մ.Ը.Մ. Առնհեմի եւ Հ.Բ.Ը.Մ. վերջի մրցաշարի խաղը տեղի ունեցաւ յաջորդ օրը մարզահանդէսի սրահին մէջ:





Մրցաշարքերու աւարտին հարկաւոր էր շուտով գնալ Ալմելօի քաղաքին մէջ (Sport Park Almelo) գտնուած մարզադաշտը , ուր ժամը 20:00էն սկսուեցաւ սրահի ոտնագնդակի խաղերու մրցաշարքը. ի մասնակցութեամբ, Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ , Հ.Մ.Ը.Մ. Սոտեթալիա, Հ.Մ.Ը.Մ. Առնհեմ, Հ.Մ.Ը.Մ. Ալքմառ, Հ.Բ.Ը.Մ. , Երեւան եւ Կիլիկիա Միութիւնները: մասնակցողները բաժանուեցան երկու խումբերու. մրցակցութիւնը հետաքրքիր բարձր մակարդակի էր: Երորդ հանգրուանին բարձրացան Ա. խումբէն Հ.Մ.Ը.Մ. Սոտեթալիա եւ Հ.Մ.Ը.Մ. Առնհեմ իսկ Բ. Խումբէն Հ.Մ.Ը.Մ. Ալքմառ եւ Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ :Երկրորդ փուլի եւ վերջին (փակման) խաղերը տեղի ունեցաւ մարզահանդէսի օրը:



Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ ի սրահին մէջ մրցաշարքերուն եւ սրահի ոտնագնդակի դաշտերուն մէջ մասնակցող խմբերու քաջալերուելու եւ ներկայացուցիչներու թիւը գնահատելի հետաքրքրական էր :



Շաբաթ Նոյեմբեր 26, 2016թ. ի Առաջնորդ Հորը եւ ներկաներու մասնակցութեամբ . Տէրունական աղօթքով բաց յայտարարեցին Հ.Մ.Ը.Մ. Ալմելօի մարզական եւ սկստուական մարզահանդէսը , ուր ետք մէկ վայրկեան ոտնկայ (ներկաները) ի յարգանք պարգեւեցին նահատակներուն: Ձեռնարկին յայտագրի առաջին միջոցառումը եղաւ Դրօշակներու բարձրացման արարողութիւնը ուր (այս տարի կ' զուգադրուէ Հ.Հ. եւ Լ.Ղ.Հ. 25 հռչակման եւ Հ.Մ.Ը.Մ. Ալմելօի հիմնադրութեան 20 տարելիցերու) բարձրացուեցաւ Նեդոլանտական Թագաւորութեան, Հ.Հանրապետութեան, Լ.Ղ.Հանրապետութեան եւ Հ.Մ.Ը.Մ.ի դրօշակները. Արարողութեան աւարտին Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ մեկուսի շրջանի ատենապետը (Եղբ. Սարգիս Տէր Ղազարեան) փոխանցեց միութեանս վարչութեան խօսքը. ներկաներուն

ողջոյնելէ ետք նա նշեց (Ներկաներուն) Հ.Մ.Ը.Մ. Ալմելօի կ'ներկայացնէ Հ.Մ.Ը.Մ. ընտանիքի մի փոքր խորիզ մը. շարունակելով (Տարիներ շարունակ նա դարձաւ հոլանտահայ միութիւններու եւ կազմակերպութիւններու համագործակցութեամբ. մի գործօն եւ կենդանի օճախ . թէպէտ փոքրաթիւ բայց ամուր եւ կենդանի) , աւելացրեց (Տարիներ շարունակ միութիւնս հարուստ եղած է, իր գործօն յանձնախումբերով եւ համակիրներով. որոնք որեւէ ջանք չեն խնայած միութեանս ծրագիրներու իրականացման: նրանք հիմնական մաս կազմեցին



միութեանս պատմութեան մէջ ուր մենք այսօր, հպարտ ենք մեր պատմութիւն-ով).նա աւարտեց իր խօսքը (անդրադառնալով մարգահանդէսի հիմնական նպատակներէն մէկն է համախմբել մարզիկներ եւ սկաուտներ փոխադարձ յարաբեր-ութիւնները ամրացնելու նպատակով):



Եղբ. Ատենապետի խօսքը աւարտին Առաջնորդ Հայրը ներկաներուն փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղղուած օրհնութիւնները եւ բարեմադթանքները Միութեանս հիմնադրութեան 20 ամեայ առթիւ եւ օրուայ մարգահանդէսի ներկաներուն .մաղթելով խաղաղ եւ երջանիկ տարի աւարտին:

Առաջնորդ Հայրը հայրապետական օրհնութիւններով իր պատգամը փոխանցեց երիտասարդութեան . անդրադառնալով ազգիս փրկութեան խորհուրդը նա մեր ինքնութեան շարունակութիւնը է (Սփիւռքի) օտար ափերի վրայ, ուր նման մարտահրաւերը ոչ միայն Եկեղեցու պարտականութիւնն է այլ նման յանձնարարութիւնները իւրաքանչիւր անհատին (առանց տարիքի խտրութեան) կամ կազմակերպութիւններու պատասխանատւութիւնն են. Իր խօսքը աւարտեց (կեցցէ Հ.Մ.Ը.Մ.ը, կեցցէ Ալմելօի Հ.Մ.Ը.Մ.ը իր մարզիկներով, սկաուտներով եւ իր ժողովուրդով) խօսքերով:

Ատենաբանութիւններէ ետք սկսուեցաւ սկաուտական յայտագիրը ուր Մուկիլկներուն փողկապներ փոխանցումէ ետք սկսուեցաւ Գայիլկներու , Արի եւ Արեւուշներու խոստումներու արարողութիւնները . ապա Վարիչ Առաջնորդի աստիճանի փոխանցում ,Սկաուտական տողանցք, Մարզական խումբերու տողանցք եւ աւարտուեցաւ Սկաուտական քայլելու ցուցադրումով եւ սկաուտական խաղերով:



Սկաուտական յայտագրի աւարտին սկսուեցաւ մարզական յայտագիրը ուր շարունակուեցաւ սրահի ոտնագնդակի մրցաշարի երկրորդ եւ վերջին փուլերու եզրափակիչ խաղը աւարտուեցաւ (Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ vs Հ.Մ.Ը.Մ. Ալքմառ) Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ ի յաղթանակով . իսկ Բադմինտոնի մրցաշարի եզրափակիչ խաղը աւարտուեցաւ (Հ.Մ.Ը.Մ. Առնհեմ vs Հ.Բ.Ը.Մ.) Հ.Մ.Ը.Մ. Առնհեմ յաղթանակով եւ Բասկետբոլի մրցաշարի եզրափակիչ խաղը աւարտուեցաւ (Հ.Մ.Ը.Մ. Առնհեմ vs Հ.Բ.Ը.Մ.) Հ.Բ.Ը.Մ. խումբի յաղթանակով:



Փոքրիկներու սրահի ոսնագնդակի խաղերուն մասնակցեցան Հ.Մ.Ը.Մ. Ալմելօի 3 խումբեր յաւելեալ Կիլիկիա միութենէ խումբ մը , որոնց մրցաշարը հետաքրքիր մթնոլորտ խանդավառեցին ներկաներուն:



Մարզահանդէսի մասնակցող մրցաշարքերու մարզիկներու մեդալներու բաշխումը տեղի ունեցաւ Ալմելօի Ս.Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցոյ Գալուստ Լուկանկեան սրահին ներս ուր հոն ներկայ գտնուեցան բոլոր խումբերու ներկայացուցիչները եւ մարզիկները: Մեդալներ ստացան բոլոր մասնակցողները երկօրուայ մարզաշարքերուն պարտութեան ենթարկուողները միայն մարզահանդէսի եւ օրուայ խրախճանքին բացականներն էին իսկ բոլոր մարզիկները եւ ներկաները յաղթանակի մեդալներու արժանացան:





Փոխանցուեցաւ եւս (Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ մեկուսի շրջանի հիմնադրութեան 20-րդ ամեակի) յուշանուէրներ խմբերու ներկայացուցիչներուն:

Բարձր տրամադրութիւններով եւ ճոխ ելոյթով խրախճանքը աւարտուեցաւ Քոյր-Եղբայր ներք իրարմէ հեռացան հաւատարիմ ըլլալով յաջորդ տարին եւս հանդիպելու են իրար այլ մասնաճիւղերու մասնակցութեամբ:



Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ Մեկուսի
Շրջան

**Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ Մեկուսի Շրջանի 2016 թ.
Չորրորդ եռամսեայ իրականացուած իրադարձութիւնները
(Հոկտեմբեր- Նոյեմբեր- Դեկտեմբեր)**



- ⇒ 1 Հոկտեմբեր- Յարաբերական (Հենկլօ)
Համագործակցութեամբ Ալմելօի Ս.Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու վարչութեան հետ կազմակերպուեցաւ Հենկլօ քաղաքին մէջ (Մեպիլ)ի երգահանդէս:
- ⇒ 3 Հոկտեմբեր -Յարաբերական (Ալմելօ)
Հանդիպում Հ.Յ.Դ. Արամ Մանուկեան կոմիտէ ին հետ ուր քննարկուեցաւ նախորդ եւ յաջորդ շրջաններու փոխադարձ աշխատանքներու ոճը:
- ⇒ 10 Հոկտեմբեր – Յարաբերական (Դան Հախ)
Միութիւնս իր մասնակցութիւնը բերաւ Հայ Դատի եւ Հոլանդահայ Կազմակերպութիւններու Համագործող կազմակերպութիւններու .կազմակերպուած համագումարին (Թէման: պատրաստութիւններ 2017 թ. Ապրիլեան միջոցառումներուն):
- ⇒ 28 Հոկտեմբեր Մարզական
Միութեանս սրահի ոտնագնդակի խումբը հանդիպում ունեցաւ (Tegenpartij De.1) խումբին դէմ . որը աւարտուեցաւ 6-6 արդիւնքով
- ⇒ 27-29 հոկտեմբեր –Յարաբերական (Կիպրոս – Նիկոսիա)
Մասնակցութիւն ՀՄԸՄ-ի միջդիւանական 9-րդ խորհրդածողովին՝ կազմակերպութեամբ ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան, հիւրընկալութեամբ Կիպրոսի ՀՄԸՄ-ՀԵՄ-ի վարչութեան եւ մասնակցութեամբ միութեան համահայկական կառոյցի 7 Շրջանային եւ 12 Մեկուսի վարչութիւններու 40 ներկայացուցիչներու:
- ⇒ 4 Նոյեմբեր Մարզական (Ալմելօ)
Միութեանս սրահի ոտնագնդակի խումբը հանդիպում ունեցաւ (De Lutte/Plexat 1) խումբին դէմ . որը աւարտուեցաւ 7-8 արդիւնքով
- ⇒ 11 Նոյեմբեր Մարզական (Ալմելօ)
Միութեանս սրահի ոտնագնդակի խումբը հանդիպում ունեցաւ (TVO) խումբին դէմ . որը աւարտուեցաւ 5-9 արդիւնքով
- ⇒ 13 Նոյեմբեր 2016թ.ին Անդամական
Ալմելօ մեկուսի շրջանի սրահէն ներս,տեղի ունեցաւ միութեանս 2016թ.ի առաջին անդամական խորհրդատու ժողովը :
- ⇒ 13 Նոյեմբեր Յարաբերական (Ալմելօ)
Ալմելօ ի Ս.Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցույ Գալուստ Գուլպենքեան սրահին մէջ միութիւնս մաս կազմեց Տէր Մաշտոց քահանայ Պաղտասարեանի 5 ամեայ ի եւ Ս.Մեսրոպ Մաշտոց Կիրակնօրեայ դպրոցի տնօրէն Պր. Մանուկ Մկրտիչեանի 10 ամեայ ծառայութեան յոբելեաններու միջոցառումին:
- ⇒ 18 Նոյեմբեր Մարզական (Ալմելօ)
Միութեանս սրահի ոտնագնդակի խումբը հանդիպում ունեցաւ (EBZV՝ 85) խումբին դէմ . որը աւարտուեցաւ 4-1 արդիւնքով

- ⇒ 8 Դեկտեմբեր Մարզական (Ալմելո)
Միութեանս սրահի ոտնագնդակի խումբը հանդիպում ունեցաւ (DZVV) խումբին դէմ . որը աւարտուեցաւ 9-2 արդիւնքով
- ⇒ 10 Դեկտեմբեր Յարաբերական (Ալմելո)
Մասնակցութիւն Արամ Մանուկեան Կոմիտէի կողմէ կազմակերպուած Հ.Յ.Դ. հիմնադրութեան 126 ամեակին (որը տեղի ունեցաւ Ա.Ս.Գ.Լ. Եկեղեցւոյ Գալուստ Կուլպենգեան սրահին մէջ):
- ⇒ 17 Դեկտեմբեր Միութենական (Տօլտօրֆ)
Կազմակերպուեցաւ Պտոյտ դէպի Գերմանական Դօլդօրֆ քաղաքը
- ⇒ 25-26 Նոյեմբեր Միութենական (Ալմելո)
Միութիւնս կազմակերպեց իր տարեկան (երկօրեայ) 20-րդ մարզական եւ սկաուտական մարզահանդէս
- ⇒ 15 Դեկտեմբեր Սկաուտական (Ալմելո)
Միութեանս Սկաուտները մաս կազմեցին Հ.Հ.Սփիւտքի նախարարութեան նախաձեռնուած (Դու ինչ էս անում Ղարաբաղի համար) ծրագրին:
- ⇒ 23 Դեկտեմբեր Միութենական (Ալմելո)
Կաղանդի տօների առթիւ կազմակերպուեցաւ Պինկօ –ի ձեռնարկ
- ⇒ 25 Դեկտեմբեր Յարաբերական (Ալմելո)
Ալմելօի Ա.Գ.Լ.Եկեղեցւոյ Գալուստ Կուլպենկեան սրահին մէջ
Ա.Ս.Ս.Ս.Կիրակնօրեայ դպրոցի հետ համագործակցութեամբ կազմակերպուեցաւ մանուկներու կաղանդի հանդէս:



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- «ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (ՄԱՐԶԻԿ) .ԱՄՈՒՐ ԿԱՄՔՈՎ
- Պատգամաւորական 11րդ Ընդհանուր ժողովին որդեգրուած կանոնագրային բարեփոփոխումներ.
- Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ ի Ոսնագնդակի (Ա) Խումբը
- Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար»
- Տէր Մաշտոց քահանայ Պաղտասարեանի 5 ամեայ եւ Պր. Մանուկ Մկրտիչեանի 10 ամեայ ծառայութեան յորելեաններու միջոցառումը
- 2016թ.ի առաջին անդամական խորհրդատու ժողովը
- Հ.Մ.Ը.Մ. Սոսերալիա յի այցելութիւնը
- ՀՄԸՄ-ի միջդիւանական 9-րդ խորհրդածողով
- Կիպրոսի ՀՄԸՄ-ՀԵՄ-ի Սկաուտական Հանդիսութեան Ներկայութիւն
- Միջ Դիւանական 9-րդ խորհրդածողով եւ (Քոյր- Ընդբայր)ական մտերմութիւնները
- Վարդգէս Մահտեսեան
- Հանդիպում
- Սկաուտական Գիտելիքներ
- Արծուիկներու Քայլերգ.
- Վա՛յ վա՛յ կղզիէն . Լուրեր
- Բիւզանդ Թորիկեան
- Տօնական Շնորհաւորանքներ
- Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ Մեկուսի Շրջանի 20-րդ մարզական եւ սկաուտական տարեշրջանային մարզահանդէսը
- Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ Մեկուսի Շրջանի 2016 թ. Չորրորդ եռամսեայ իրականացուած իրադարձութիւնները (Հոկտեմբեր- Նոյեմբեր- Դեկտեմբեր)
- Բովանդակութիւն

Հասցէ . Adres : welgelegen 8 . 7608 JZ - Almelo

Կայք էջ . Website : homenetmenalmelo@yahoo.nl

Facebook : Batil Bozizyan (Homenetmen Almelo)

Առաջարկներու համար կը խնդրուի կապ հաստատել homenetmenalmelo@yahoo.nl **հետ:**